ԻՒՂԻՒՆՃԻՒ—ՍԵՂՆԵ ՆՈՒՄԵՐՕ — 77 ՃՈՒՄԱՆ—ԷՐԹԵՍԻ 12 ՄԱՐՏ— 1855

# ՄԷՃՄՈՒԱՑԸ

## ՀԱՎԱՏԻՍ

Իշխու Մէճմուայը Հավատիս, հէր հաֆթա ճումաս էրթէսի կիւնէրի տաղթքլաճագ տրը։

| | | |
|---|---|---|
| Սէնէսի բէշլին օլարագ | 120 | ղրշ. |
| Ալթը այլըղը քէվալիք | 65 | – |
| Իւչ այլըղը քէվալիք | 35 | – |
| Վէ պիր նուամէրօսու | 5 | – |

Տարեալաբ իշխան պէհէր նուամէրօսունա 20 փարա քսանա մասրաֆը զամմ օլունուր։

Իշխանամէրն պէհէր սրբասը պիր տէֆթալըգ 60 փարա
Իքի տէֆթա իշխան պէհէր տէֆթարնա . . 40 „
Իւչ տէֆթա իշխան պէհէր տէֆթարնա . . 30 „
Իւչ տէֆթասան զիատէ օրան, վէ դարէթ ուզուն իրանամի իշխան այրըճա բարարլըգ օլունուր։
Տարեատան կէլէն մէ քթուպ վէ իրանամէրն բանա մէսարիֆլէրի, կէնտարէնէրին իւղրինէ օլատուպ մահալտէ պէյան օլունուր։

## ՈՒՄՈՒՐՈՒ ԲՕԼԻԹԻԳԻՅԷ, ՊԷԼԷՏԻՅԷ, ՎԷ ԻԼՄԻՅԷ

## ՎԷ ՄԷՎԱՏԸ ԵՎԱՓՐԱՅԸ ՍԱՅՐԲԷՅԷ ՄԻՒԹԱԼԻԳ ՂԱԶԷԹԱ

### ԱՍԻԹԱՆԷ 12 ՄԱՐՏ

Մարիֆէթը աճիղանէ միզէ գալէ. ժէ այլընպ պիրինճի գրթասը պասմա օլունան Նաբօլէոն Թարիխինին սէ. քիզ գրթասընդն տախի Թէքմիլէն վէ ճուա պուլմասը պիզէրէ պիր աղիմ մէշղուլլէթ օլսուգան մասատա եիւզ եիրմի պին զուբուշա եագդն մէսարիֆէ տախի միւհմաճ օլսուզունան, տախիլի տայրէսինատ պուլունարագ իֆթիխար խլէտիսիմ միւլէթէ պիր հիւսնիւ խրզմէթ իպրաղ իմմէք իւզրէ, Թէլիֆ զահմէթինի մէմնուէնէն վէ պիրա իմթիհան գապուլ իտիպ, մէսարիֆաթը հագգընատա տախի քէնտի գուարէթիմիզ. էն զիատէ տօղրուսու էհլը հավէս վէ էհսանը միւրվէթին թէվէճճիւ հիւնէ աէրանէն իսթինատ խլէմիշ իտիք։

Պու պապատէ միւթէպէրանը միլէթին լութֆու հիմմէթի, մէմուլիմիզ վէճճիլէ Թարիխի մէգբիւր հագգընատա միւամիր օլուպ, պէր վէճճը տէթի իանէյի նագտխէ իլէ իթմամ վէ իքմալինէ արզու կէօսթէրիլմիշ օլատուզու պիր գաթ տախի շէվգ իւ զայրէթիմիզի միւճիպ օլարագ, պիր ան էվվէլ հիւսնիւ վիճուտ պուլմասընա պիրզէրի մուհագագէն մէճպուր իթմիշ օլմաղլէ, վանճիպէի զիմմէթիմիզ օլան շիւքրանխէթի աէնէն էատա պիրլէ, պու վէճճ իլէ հագգը աճիղանէ միզատէ ըղճարը խայիրխահի պույուրան զէվաթը միւԹէպէրէի մէարիֆբէրվէրլէրին էատիի միւհթէրէմէլէրի իպթիատա լէվհէյի տէրբունիմիզէ վէ պատէհու զաղէթա վարագամըզդն սահիֆէլէրինէ, վէ իլէրիւատէ Թարիխի մէգբիւրիւն պալասընա սէպթ վէ գայտ իլէ ասարը խայրիպէսինի տայիմի իթմէք էմէլինատ պուլունուզուզմուզ պու մահալտէ տախի խասսէթէն պէյան օլունմուշ տուր։

Միհրլիֆ իլէ Թէլիֆինի օգույանլարը պէյնինատ պիր իւլֆէթ վէ ալագայը տէրբուն բէյտա օլուզուզ էմալի տէլալէթի իլէ մէշհուտ օլուպ, պու իւլֆէթ պու Թէվէճճիւհէ տայիմա մաղհար օլմագ, վէ պու տայրէի խայրէնտիշլէտ տայրը զէվաթը միւքէրրէմէտի տախի տավէթ իթմէք իւզրէ էլուէն կէլէն ճահա իւ զայրէթ Թէրաֆը աճիղանէ միզատէն տիրիզ օլունմայըպ, պու Թէլիֆին տէյիլ պու ֆագիրին էմէյի իլա էսհապը խայրաթը սուԹուտ սիմաթէն պիր էսէրը խայրի տայիմիսի օլաճաղը մէմուլու քէ մէթէրանէ միզտիր։

Նաբօլէոն Բարիխինէ իանէր նագտխէ իլէ պէրիրիր օլան զէվաթը Ֆրէդերէնին էատիի. Բագտխ օրանան գէվաթը Ֆրէդերէնին էատիի։

| | |
|---|---|
| Կարապետ պէյ Տիւզ | 1000 |
| Պօղոս չէլէպի Տիւզ | 1000 |
| Միհրան չէլէպի Տիւզ | 1000 |
| Իսկուհի տուտու Տիւզ | 500 |
| Լուսիգա տուտու Պիլէ զլքճի | 500 |
| Թրնկրբեան Յովհաննէս ամիրայ | 1000 |
| Լիաղլագճեան Պետրոս աղա | 750 |
| Աղնաւորեան Դէսլք աղա վէ պիրատէրլէրի | 500 |
| Բէօշէյեան Յարութիւն աղա | 500 |
| Բէօշէյեան Յուսէֆ աղա | 350 |
| Բէօշէյեան Պօղոս վէ Յակոբ աղալէր | 500 |
| Աղեքսանէեան Տիրան աղա | 750 |
| Պիլէզլքճեան Յօհաննէս աղա | 300 |
| Պիլէզլքճեան Մկրտիչ աղա | 300 |
| Թրնկրբեան Միքայէլ աղա | 500 |
| Թրնկրբեան Աբիկ աղա | 500 |
| Թրնկրբեան Լտավէր պէյ | 500 |
| Թրնկրբեան Իէթիրի աղա | 250 |
| Թրնկրբեան Բուզանդ աղա | 250 |
| Աղահվէրտիեան Աբրահամ ամիրայ | 1500 |
| Աղահվէրտեան Ընտօն պէյ | 1000 |
| Պէտան պէյ | 250 |
| Սըրբլեան Պետրոս աղա | 750 |
| Տէվլէթեան Փէրհատ աղա | 750 |
| Կիւզելեան Յարութիւն աղա | 400 |
| Գրլճեան Վիչէն աղա | 750 |
| Բէքմէզեան Ընտօն աղա | 1000 |
| Սամանճեան Մկրտիչ աղա | 500 |
| Սինապեան Գատպար պէյ | 500 |
| Եզրամեան Ընտօն աղա | 1000 |
| Տամատեան Յովհաննէս աղա | 400 |
| Տամատեան Պօղոս աղա | 400 |
| ճէմաան եէքիւն | 20150 |

Մալիմ օլսուզու վէճճ իլէ մէզքիւր Նաբօլէոն Թարիխի, մէվճուտ պիրինճի գրթա կիսի եէտի գրթա տահա օլարագ ճէմաան սէքիզ գրթա վէ իքի պէյիւք ճիլտ օլաճաղնատան իքինճի գրթասը տախի պու սէֆտա պատմայա վերիլիպ նիհայէթ պիր այտ գատար նէշը օլունաճագ տրը, վէ միկեր գրթալարը տախի տրտ արտտ զուհուր իտէրէք թէվէճճիւհիւ ամմ մէ իլէ պիր սէնէ զարֆքնատա Թէմամ օլմասընա ճահտ իւ իպտատ օլունաճագ տրը։ Վէ Թարիխի մէգբիւրիւն իքինճի վէ սայրը գրթալարը զայէթ Թատճիւպ վէ իսթիմատ շայէան հիքեայէլէր օլսուզունատան, օգումաղա հավէսլի օլան ղէվաթըն նագարը տրգգաթը Թէքրար տավէթ օլունուպ, մուպայե ասընա բաղպէթ պույուրմալարը խատսէթէն իլթիմաս օլունուր։

### ԹԻՎՃԻՀԱԹԸ ՍԷՆԻՅԷ

– Խարիճխէ նէգարէթը ճէլիկոսի վէքիլէթի. խարիճխէ միւսմէհշարը ուԹուֆէթլու Սաֆվէթ է. ֆէնտի հագրէթլէրինէ. բիւԹպէի պաղա իլէ։

– Խիւտավէնտիկար էյալէթի (Պրուսա վիլայի). Թրբհաղա վալիսի տապրգ տէվլէթլու Խալէթ բաշա հազրէթլէրինէ։

– Թրբհաղա վալիսի. Կիրիա վալիսի տապրգ տէվլէթլու Մէհէմմէտ բաշա հազրէթլէրինէ։

– Կիրիա վալիսի խիւտավէնտէկիսար վալիսի. տապրգ տէվլէթլու Էլիէտին բաշա հազրէթլէրինէ. իհսան վէ Թէվճիհ պույուրմուշ տուր։

### ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ՏԱԽԻԼԻՅԷ

#### Թանզիմաթ Մէճլիսի Դիլմաճը։

Եէրմէ ալիբէնճը Մէճմուաթէն պէտէյէ։

Օն օէրէլինճի մապպէ. Մէճլիսի Թանզիմաթտէ հէր պիր նէզարէթ վէ տարիհինին պիր ճիւզաանը վէ պունդարը տախի մուհտաճասը օլարագ. պէնդը ատապրգատ մուհարբը օլսուզու իւզրէ, իրատէի սէնիյէի ճէնտասը Փատիշահինին Թատրիգիլէ տէսԹուրիւլ ամէլ ԹուԹուլմասը լազըմ կէլէն նիզամը խամիմը Հիմայունը օլան ատը։ հէր գանդը Թէբրաճա միւԹալիգ խէ. օրանին ճիւզանընատա վէ Մէճլիսի Թանզիմաթատա հրգիզ օլունուպ, էնպապը միւճէպէյի հավի օլան Մէճլիս մապպամաթատը իլէ նիզամ լահէնինին մէՀնի. հէր եէրէ մախատաս օլան Մէճլիս ճէրիմէլէրինէ գայտ իլէ. մէմուրը նիզամ այրը այրը քանզարլէրէ եազըլարագ, վէ գէրլէրի մէճլիսէ մահսուս օլան միհրլիկ Թէմէլիր գրլենարագ. գէնլինէ պարատէ մուհտէրէմ մէվատը նիզամիկէնին տէսմեաը իւլ ամէլ ԹուԹուլմասընա. իրատէի սէնիյէի ճէնտասը Փատիշահի չէրէֆատուսը պույրուլտուղունէ տայիր. մուխթասար պիր պույրուլտի եազըլըպ. պայասընա Սոնը Ալի օլսուգան ատը։ միւԹալիգ օլսուզու մահալտէ կէօնտէրիլէճէք տիր։

Օ՝ պօղոսղանճո մապպէ. Մատատէի ատալըգէտէ պէյան օլունատուզու. իւ զրէ. նիզամնամէնին նիւսխէի բէտմիյէլէրի. միւԹալիգ օլսուզու մահալտէ վէրիլմէտի իլէ պէրատէր պիրբէր սուբէԹը մէմուրէտի տախի գայտ վէ հրգիզ վէ լեհլիգԹիլա միւբաճաաթ իԹմէք իւզրէ. քանֆէի նիզամնամէ գ գէվանիյինին մէբքէզը իճրասը օլան Մէճլիսի վալսի ահքամը ատալիյէտ իթա գէրլենաճագ տրը։

Եէրմէնճի մապպէ. Կէրէք Մէճլիսի Թանզիմաթատա ատպուատան տօղրուհա էարբլաճագ վէ կէրէք տիր էէրլէրտէ լայհէլէրի Թանզիմ օլունաճագ նիզամնամէսինէ. միւսկէտ վէ մանատ միւխթէլիֆի հավի օլան քէլիմաթիկէ եազըմըզդ. վազիհ Թատպիրատ վէ գէրլ վէ գրատ իպտարէլէր իլէ եազըլաճագ տրը։

Եէրմէ պէրէնճի մապպէ. Եէնիտէն վազ օլունան վէ եաճատ Թէճնիտա վէ իպտահ գէրլենան նիզամնամէ շէգարդճա. այնէն Թագվիսի վէգայէտ տէրճիկ. նէշը օլունուպ պէհէր սէնէ իշլինատ եարբլան նիզամ տախի Մէճլիսի Թանզիմաթի մարիֆէթի իլէ պիրիթէրլիպ. պիր պիրինէ գիզ օլարագ. Մէճմուայը նիզամնամէ նամի իլէ. եէքինէի միւխթէլիֆատ օլարագ Թագվիսի նէշը օլունաճագ տրը։

### ՓԱԼԱԼԸ ՈՒՍՈՒԼ ՎԷ ՍԻՒՐԵԹԸ

#### ՄՈՒՀԱՓԷՄԱԹ

Եէրմէ էէրնճ մապպէ. Վէզարիֆի Մէճլիս նիզամ նամէսինին օն պէնճինճը մատատէսինատ պէյան օլունուզու վէճճիլէ. Մէճլիսի Թանզիմաթատ մուհաքքէքմէ օլունաճագ զաթ. պու պապատէ շէրէֆատուսու պույրուլտան իլատէի սէնիյէի հայրէԹը Փատիշահի վիրատ իլէտիքատ. մէճլիսատ տավէթ օլունուպ, հագգընատա ազվ ու խանատ օլունան ճիւնհա հէր նէ իսկ մէճլիսճէ պիր քէտղատա եազըլըպ. քէնտուտինէ գրատէթ օլունուգուգատան ատղրա. նէքտինէ իթա օլունաճագ տրը։

Եէրմէ էուլէնճիս մապպէ. Պէնտը սապրգատ պէյան օլունուզու վէճճիլէ. միւատէխիւն պէյէ օլան զաթ հագգընատա տավա օլունան Թէօհմէթ քէտղատը վէրիլմէքտէն ատղրա. եէքմը մուհտաքէմէսի մէճլիսճէ Թատպէին օլունաճագ տրը. Փագաթ էտպատը միւատֆիատընը իսթիհզաը իթմէք իշլիւն. միւատէխիւն պէյէ միհլ իսթէրիսէ. նիհայէթ իշ կիւն մուհքէմէնին Թէրիրի ճանիզ օլաճագ տրը։

Եէրմէ պէօրէնճիս մապպէ, Հապրգէթը հայի մէյատանէ չըգարմազա սապհն օլապիլէճէք. հէր կէօնէ էվրապ վէ սէնէատաթ հէր նէրէսէ պուլունապիլիր իսէ. ճէլրպէ. վէ հէր քիմսէնն Թահդիգ իմմէք գաբիլ իսէ. անը տավէթէ մէճլիսին իսթիհզապը օլաճագ տրը։ միւԹէնիմ քէնտի հագգընատա ազվ օլունան Թէօհմէթատէն պէրայէթը պիմնէթինի իսպաթ գատտը իլէ. շահիտ իպ ամէսինէ Թարիպ օլատուզու հարատ. կէՀիւրէճճէի շահիտլէրին նամը. նը վէ մահալտնի վէ քէտֆիյէթինի. մուհաքքէքմէնին իսթիհատաքի մէճլիսինատ. մէճլիսճէ իտապէր վէրմէյէ վէ գայտ իթմարմէյէ մէճագատ տրը։

Եէրմէ պէէրէնճի մապպէ. Միւատէխիւն պէյէ, կէրէք պէյէտինատ վէ կէրէք էյէհուսինատ. շահիտ իսթիմանինէ իհԹիճճ կէօրիմնիբ իսէ. շահիտլէր քէտղատէրինատն սիւալ օլունաճագ շէղէրատ. ատղրայունատ գաԹիէն քէԹմ վէ պիր վէճճիլէ խիրաֆ իրԹիքատ իԹմէյէճէքլէրինէ. էվվէլ էմիրատ Թէքլիֆ օլունուզուգատան ատղրա. այրը այրը իսթիմանատ օլունաճագ տրը։

Եէրմէ ալրէնճի մապպէ. Միւատէխիւն պէյէտին. իքիատտէը վագասը վէ շահիտլէրին Թէպլիգատը Թահրիրէն գապմի իլէ. քէնտուէլէրինէ գրրատէթ օլունաճագ վէ իսկա տախի իԹմարլիլիճէք տիր։

Եէրմէ էէրնճի մապպէ. Միւատէխիւն պէյէհ հագգընատա իտատատա օլունան ճիւնհայը միւպէյին. մէճլիսատէն վէրիլմիշ օլան քէտղատա Թահրիրէն. ճէվապ վէրմէք իսթէրիսէ պատնա մէղատն օլուպ, փագաթ եազընրը պու ճէվապ Թահրիրի իլէ իքԹիճա օլունմայըպ, քէնտիսի եէնէ պիզլամի իսթիհԹագ վէ մուբաճա օլունաճագ տրը։

Եէրմէ պէէրէնճի մապպէ. Միւատէխիւն պէյէհ օլան զաթ. իսթիհԹագ օլունուբ էքէն. Ադատան քիմսէ մատատէնին նէ լէհուսինատ վէ նէտատ պէյէհնատ պէյանը րէյ իսթիմէյիպ. կէրէք հյէթը մէճլիս վէ կէրէք ատատը. եազընը սիւալ իրատանա մէմուր վէ միւատէխիւն պէյէհ տախի եազընը քէնտուսինէ իրատա օլունան սիւալլէրէ ճէվապ վիրուպ. սատէատէն խարիճ պահնա կիրմէմէյէ մէճագատ տրը. վէ շահիտ իսթիխանատ տախի պու գատէյէ բայէթի օլունաճագ տրը։

Եէրմէ պօղոսղանճո մապպէ. Միւատէխիւն պէյէհին իսթիհԹագը, վէ շուհուտատն իսթիմանի վէ էվվագը Թէտգիգատը իճրա իլէ Թէքմիլ օլուզուգատա. միւատէխիւն պէյէհին ճիւնհայը օլուպ օյմատըղը. էվվէլա բիրատէթ Թէրաֆիրնատան էէկեան էէկեան ատղրէ սիւալ օլունուպ. հէր պիրինին՝ ատէճճի ատնաշլըզգատան վէ բիրատէթ Թէրաֆիրնատան պէյանը բէյ օլունատա գատան սօղրա. պիր քէտղատան Թէրաֆիրնա միւատէխիւն պէյէհ ազվ օլունան ճիւնհա իլէ միճրիմ տիր վէ տիկէր ճանիզպէ պիրիսիւ զիմմէ տիր տէյտ իքի Փագրա էատալըպ. հէրքէս տիրէտինի Փրգրանին պէճրիր Թէմիրը իշլէն. ատղրէ տրը իլէ հէր գանդը Թէրաֆատա էա իսթիթիֆագ վէ էատատ էքսէրիսէթի տրա իլէ կէօրիսիբ իսէ. օլ Թէրաֆա էանի միւատէխիւն պէյէհին պիրիսիւ զիմմէ տիր տէյտ զանա վէ էատատ ճիւնհայանա հիքմ օլունաճագ տրը։

Օրոսղանճո մապպէ. Մատատէի սապրգատ պէյան օլունան սուրէթլէ հիքմ օլունատագատա. տէվլէտ միւԹէֆէրուատընը հավի. պիր մազպամաթ եազըլըպ վէ վէրիլէն գարար էքսէրիսէթը ատատիրէ օլմա՝ իսէ. էքսէրիսէթ մուխթասար օլան ատատրն տէպէպը մուխթասարլարի տատի տէրճ օլունուպ. ռուսուսի ատա Թէրաֆիրնատան պիրիԹէմիր. խիմնիԹագնամէ վէ հիքմէթ սէնէսա օլան սատիր կվրագ իլէ պէրատէր Թագտիմ օլունաճագ տրը։

Օրոսղանճո մապպէ. Լամատ մուհաքքէքմէտ միւատէխիւն պէյէհին. հիկէթը Մէճլիսին խարիճինատ օրտրագ Մէճլիս ազատատան հիշ քիմսէ իլէ միւլագաթը վէ մուխատրէսի ճանիզ օլմայաճագ տրը։

Սէնէ ՀՀՄ թիվ սէֆեր ՀՀ

### Մէճլիսի Աղլի ռամանին սո-ղեին ՌԷԳՐԷՊ ի վէ ՎԷՂԼԻՖԻ Նիզամնամէսի պիր։

#### Սէ-ղեին Խարին Հի-մայո-ն

### ՄՈՒՃԻՊՈՒՆՃԷ ԱՄԷԼ ՕԼՈՒՆԱ

Պիրինճի մապպէ. Մէճլիսի Թանզիմաթին վէգալիֆի. վէ ուսուլու տարիխիյէսի նիզամնամէլէրինատ պէյան օլունուզու իւզրէ. Մէճլիսի Թանզիմաթին միւ զաքէրէ վէ Թանզիմ խատճէյի նիզամնամէ լայհէլէրի. Մէճլիսի Ադլի վէքէլայէ գօնդրուպ. թէհգիգ օլունատագատան սօղրա. Թատպիգ օլունմասը մուգաբիլ տիր։

Իրինճի մապպէ. Իշ պու Մէճլիս հուզուրու հաքքէնը Սեատաթէթվէնատիսատ միւնագաա օլուպ. Մէճլիսի խատատ մէմուր օլան վէքիլլէր ֆէխատ վէ մէմուրէտիր քէրատ վէ Մէճլիսի Թանզիմաթի իլէ. Մէճլիսի Ադքամը տատիյէ ատպէրիրատէն վէ Պապը ատատ պուլունան բիճաղը Տէվլէթատէն միւրէքէպ տիր։

Իրինճի մապպէ. Իշ պու մէճլիս. եազընը Թանզիմաթի նիզամնամէ լայհէլէրինին միւ զաքէրէ իշլիւն. թանայ իհտիրճէ ատատ օլունաճագ տրը։

Տէօրթինճի մապպէ. Մէճլիսի Թանզիմաթին նիզամնամէի տատիսինատ պէյան օլունուզու վէճճ իլէ. նիզամնամէ իշլիւն եատատաղը մուգաբիլ վէ լայհէլէր. նիսատիի միւԹատատաէ օյաղ Թանզ իհտիրճէճէյինատն. Մէճլիսի Թանզիմաթին մաղրա-

գաթիէն քէԹմ վէ պիր վէճճիլէ խիրաֆ իրԹիքատ իԹմէյէճէքլէրինէ. էվվէլ էմիրատ Թէքլիֆ օլունուզուգատան սօղրա. այրը այրը իսթիմանատ օլունաճագ տրը։

Եէրմէ ալրէնճի մապպէ. Միւատէխիւն պէյէհին. իքիատտէը վագասը վէ շահիտլէրին Թէպլիգատը Թահրիրէն գապմի իլէ. քէնտուէլէրինէ գրրատէթ օլունաճագ տրը։

Եէրմէ էէրնճի մապպէ. Միւատէխիւն պէյէհ հագգընատա իտատատա օլունան ճիւնհայը միւպէյին. մէճլիսատէն վէրիլմիշ օլան քէտղատա Թահրիրէն. ճէվապ վէրմէք իսթէրիսէ պատնա մէղատն օլուպ, փագաթ եազընրը պու ճէվապ Թահրիրի իլէ իքԹիճա օլունմայըպ, քէնտիսի եէնէ պիզլամի իսթիհԹագ վէ մուբաճա օլունաճագ տրը։

Եէրմէ էէրնճի մապպէ. Միւատէխիւն պէյէհ օլան զաթ. իսթիհԹագ օլունուբ էքէն. Ադատան քիմսէ մատատէնին նէ լէհուսինատ վէ նէտատ պէյէհնատ պէյանը րէյ իսթիմէյիպ. կէրէք հյէթը մէճլիս վէ կէրէք ատատը. եազընը սիւալ իրատանա մէմուր վէ միւատէխիւն պէյէհ տախի եազընը քէնտուսինէ իրատա օլունան սիւալլէրէ ճէվապ վիրուպ. սատէատէն խարիճ պահնա կիրմէմէյէ մէճագատ տրը. վէ շահիտ իսթիխանատ տախի պու գատէյէ բայէթի օլունաճագ տրը։

Եէրմէ պօղոսղանճո մապպէ. Միւատէխիւն պէյէհին իսթիհԹագը, վէ շուհուտատն իսթիմանի վէ էվվագը Թէտգիգատը իճրա իլէ Թէքմիլ օլուզուգատա. միւատէխիւն պէյէհին ճիւնհայը օլուպ օյմատըղը. էվվէլա բիրատէթ Թէրաֆիրնատան էէկեան էէկեան ատղրէ սիւալ օլունուպ. հէր պիրինին՝ ատէճճի ատնաշլըզգատան վէ բիրատէթ Թէրաֆիրնատան պէյանը բէյ օլունատա գատան սօղրա. պիր քէտղատան Թէրաֆիրնա միւատէխիւն պէյէհ ազվ օլունան ճիւնհա իլէ միճրիմ տիր վէ տիկէր ճանիզպէ պիրիսիւ զիմմէ տիր տէյտ իքի Փագրա էատալըպ. հէրքէս տիրէտինի Փրգրանին պէճրիր Թէմիրը իշլէն. ատղրէ տրը իլէ հէր գանդը Թէրաֆատա էա իսթիթիֆագ վէ էատատ էքսէրիսէթի տրա իլէ կէօրիսիբ իսէ. օլ Թէրաֆա էանի միւատէխիւն պէյէհին պիրիսիւ զիմմէ տիր տէյտ զանա վէ էատատ ճիւնհայանա հիքմ օլունաճագ տրը։

Օրոսղանճո մապպէ. Մատատէի սապրգատ պէյան օլունան սուրէթլէ հիքմ օլունատագատա. տէվլէտ միւԹէֆէրուատընը հավի. պիր մազպամաթ եազըլըպ վէ վէրիլէն գարար էքսէրիսէթը ատատիրէ օլմա՝ իսէ. էքսէրիսէթ մուխթասար օլան ատատրն տէպէպը մուխթասարլարի տատի տէրճ օլունուպ. ռուսուսի ատա Թէրաֆիրնատան պիրիԹէմիր. խիմնիԹագնամէ վէ հիքմէթ սէնէսա օլան սատիր կվրագ իլէ պէրատէր Թագտիմ օլունաճագ տրը։

Օրոսղանճո մապպէ. Լամատ մուհաքքէքմէտ միւատէխիւն պէյէհին. հիկէթը Մէճլիսին խարիճինատ օրտրագ Մէճլիս ազատատան հիշ քիմսէ իլէ միւլագաթը վէ մուխատրէսի ճանիզ օլմայաճագ տրը։

Սէնէ ՀՀՄ թիվ սէֆեր ՀՀ

### Մէճլիսի Աղլի ռամանին սո-ղեին ՌԷԳՐԷՊ ի վէ ՎԷՂԼԻՖԻ Նիզամնամէսի պիր։

#### Սէ-ղեին Խարին Հի-մայո-ն

### ՄՈՒՃԻՊՈՒՆՃԷ ԱՄԷԼ ՕԼՈՒՆԱ

Պիրինճի մապպէ. Մէճլիսի Թանզիմաթին վէգալիֆի. վէ ուսուլու տարիխիյէսի նիզամնամէլէրինատ պէյան օլունուզու իւզրէ. Մէճլիսի Թանզիմաթին միւ զաքէրէ վէ Թանզիմ խատճէյի նիզամնամէ լայհէլէրի. Մէճլիսի Ադլի վէքէլայէ գօնդրուպ. թէհգիգ օլունատագատան սօղրա. Թատպիգ օլունմասը մուգաբիլ տիր։

Իրինճի մապպէ. Իշ պու Մէճլիս հուզուրու հաքքէնը Սեատաթէթվէնատիսատ միւնագաա օլուպ. Մէճլիսի խատատ մէմուր օլան վէքիլլէր ֆէխատ վէ մէմուրէտիր քէրատ վէ Մէճլիսի Թանզիմաթի իլէ. Մէճլիսի Ադքամը տատիյէ ատպէրիրատէն վէ Պապը ատատ պուլունան բիճաղը Տէվլէթատէն միւրէքէպ տիր։

Իրինճի մապպէ. Իշ պու Մէճլիս. եազընը Թանզիմաթի նիզամնամէ լայհէլէրինին միւ զաքէրէ իշլիւն. թանայ իհտիրճէ ատատ օլունաճագ տրը։

Տէօրթինճի մապպէ. Մէճլիսի Թանզիմաթին նիզամնամէի տատիսինատ պէյան օլունուզու վէճճ իլէ. նիզամնամէ իշլիւն եատատաղը մուգաբիլ վէ լայհէլէր. նիսատիի միւԹատատաէ օյաղ Թանզ իհտիրճէճէյինատն. Մէճլիսի Թանզիմաթին մաղրա-

թա վէ լայհէլբի իլէ, սիվէրը մանթպուէսի մագամը մուալաի սէտաբէթը իւզմեյէ սրզ վէ թագտամ օլունտուգտա, իշ պաս մէթպու սուրբէթլէրին պիրբէր տանէսի ապաի քէրամին հէր պիրինէ իրսալ օլունաճագ տբը։ Իշ պաս նուսխեի մէթպուէնին իրսալին, էն սոզրա, իրսատ վէ մէնֆաաթ պայրամլարը վարիդի։ Մէճլիսի Ալիի ումմի ագա օլունուպ, ֆուգաճ սուրբէթլէրին իրսալի իլէ մէճլիս ագաի ամրարնտա լսագտալը իւշ կիւն օլաճագ տբը։

Պէյէնճի ֆասլէ։ Ադրայի քէրամին հէր պիրի, սիվէրը մանթպուէյի գրբաէթ վէ սրիգ վէ ամրգ միթալտա իլէ, մէճլիսի գասամը բէյը մենասինի իա թիհնդրը վէ Նիզամնամէ լայհէլբրինին մատտէլբրի հագգընտա պիր միթալտամը վարիսէ խանէսինի հալաէ։ սիս բիւ իլէ քէնարընա իշարէթ էյլէյէճէք տբը։

Ալտընճը ֆասլէ։ Մէճլիսի Ալիի ումմի ագա օլունտուգտա, իսլթիտա մէճլիսի թանզիմաթին մաղսամաթտը վէ սօզրա լայհէսի գրբաէթ օլունուպ, օլ մատտէնին ճնհէթը ումմէսի իւզրինէ։ մէճլիսին միթալտամը սիւալ պայրտըլ, ճնհէթը ումմէսի իւզրինէ սահա օլունտուգտան սոզրա։ Նիզամնամէ լայհէսինին հէր պիր մատտէսի իւզրինէ մնասահաէ օլունաճագ տբը։

Եէրինճի ֆասլէ։ Նիզամնամէ լայհէլբրինին պրբտը իկի մատտէլբի օգունտուգճա։ հէր մատտէ արտընտա թէվգիֆ օլունուպ, էկէր օլ մատտէ իւզրինէ պիր թէրաֆտան հիշ պիր իհթիրազ վէ բիր իրսա օլունմագ իսէ։ մագսատ օլաճաղընտան ալթ թէրաֆընին գրբաէթինէ իսթիհսան օլունաճագ տբը։

Սէքիզինճի ֆասլէ։ Նիզամնամէ լայհէսինին պիր մատտէսի իւզրինէ պիր իհթիրազ վէ բէյ իրսա օլունտուգտա, պուշնուն ճէվապը մէճլիսի թանզիմաթէ սիսրսէ։ հաղբը պուլունան մէճլիսի թանզիմաթ տալաընտան պիրսի։ ճէվապ վերմէյէ մէմուր պուշրուլուպ վուգուս պուլան մատ պահէսի իւզրինէ։ մէճլիսի Ալի։ մէճլիսի թանզիմաթին գարար վէ սուրբէթ թահրիրինի դագուլ իսէք իսէ։ իպգա օլունաճագ տբը։ վէ էկէր սահիպի բէյին իհթիրազ վէ միթալտամը։ մէճլիսի Ալի գագուլ իսէր իսէ։ օլ միթալտա իւզրինէ պահա օլունուպ։ իհթիֆադ վէ էա էքսէրյէթ իլէ։ նէ սուրբէթ գագուլ օլունուբ իսէ անա գարար վերիլէճէք տբը։

Տօգոզնունճո ֆասլէ։ Մատտէի տարգէսէ պէյան օլունտուգտա վէճհ իլէ։ մէճլիսի թանզիմաթ նիզամնամէ լայհէսինին։ պիր մատտէսի իւզրինէ վուգուս պուլան մատ պահէսէ իլէ։ օլ մատտէնին թահսիրի իգթիզա իսէր իսէ։ սուրբէթը թահսիհ միսէվէճտէ օլարագ։ Հաղբզդ գրբաէթ իլէ։ Մէճլիսնէ սուրբէթը թահսիհ գագուլ օլունտուգտա։ նիզամնամէ լայհէսինէ օլ մատտէնին տաթբիրտը իւզրինէ սիւրիսիլ պիր իսթիթ չէքիլս։ Մէճլիսնէ օլունան թահսիհէ կէսէլ։ օլ մատտէ սիս բիսիլ քէնարընա եաղբլաճագ տբը։

(Իւբէրոէ պէլամ օլունաճագ տբը)

## ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԵՃՆԵՊԻՑԵ

ԻՆԿԻԼԹԵՐՐԱ։ Թայմզ զազէթասընն գալինճէ Ռուսիա իմբէրաթորու Ալէքսանտրօնուն պէյաննամէսի պիւթիւն պիւթիւնէ ճէնկէ մէյիլի տիր, վէ միւշարալէյհ էպտա իւ էճտատընն տուխուլ իհթիմշ օլտուզու թարիգի բօլնիթիգատէն խուրուճ իտէմէյէճէք տիր։ Ռուս պէրաննամէնին պիր բարչասը զնյրսէ Ռուսիա դրթասընա տէրճ օլունմուշտուր։

— Ինկիլթէրրանընն ուզագտա օլան Իսմիա պուրնու, վէ Ալսթրալիասա Վիթօրիա նամ էյալէթլէրինտէ եէրլիլէր թէրաֆընտան պասը իսթիլալ ալամէթլէրի զուհուրա կէլմիշ իսէ տէ հէնիւզ թէլշայէ կիրիֆթար օլաճագ պիր տէրէճէսէ օլմատընը ատտալար վէքիլի Լօրտ Կրէյ թէրաֆընտան Իարլամէնթօ մէճլիսինէ բէսամէն պէյան օլունմուշ տուր։

— Գրբրմտա Ինկիլիզ օրտուսունուն մուամէլաթը թէֆթիշինէ մէմուր օլան Գոմիսսիօն Լօնտրասա մէշվէրէթէ պասշայրպ, պու պապտէ շնքեայէթլէր, վէ շահիտլէր տիյնէնմէքտէ պուլունմուշ տուր։ Ընճագ պու թէֆթիշ պէյլէ մէյասնտա օլտուղու հալտէ Ֆրանսըզ վէ Ինկիլիզ պէյնինտէ պիր սօուգլուգ հասրլ օլաճաղը վէ իբի օրտունուն պիրլիքտէ ճէնկ իսէմէյէճէյի մէմուլ օլմազլէ պու թէֆթիշ մէն վէ եախօտ կիզլիտէ օլմատըգճա պաշ վէքիլ Լօրտ Բալմէրսթօն Իարլամէնթօ մէճլիսինի տաղլթմայա մէճպուր օլաճաղը Լօնտրանընն պէյիւք զաղէթալէրինտէ եաղբլը տբը։

ԱՒՍԹՐԻԱ։ Մարթ 5 թարիխի իւլէ աթի իւզ զէքբ թէվճիհաթ Վիէննատան եաղբլը տբը։

Սապզդ Պէրլին էլչիսի Բօնթ թիւն Վերօնատա Մարշալ Բատէչքիյէ մուտվին, վէ Պարոն Բրօգհշ Ամթանէտտէ Ալսթրիա էլչիսի Ինկիլիզնօ վէ շիմտիքի հալտէ Ամիթանէտտէ Ալսթրիա էլչիսի պուլունան Պարոն Գոլլեր Ամիթանայա էլչի, վէ Բօնթ Բէհպէրկ, Պարոն Բրօքհշին եէրինէ Ալսմանն մէճլիսինէ բէիս նասպ պույրուլմուշ շարարը։

— Վիէննա միւքեալէմէսի հէնիւզ բիսամն պաշլամամընը իսէ տէ մուրախասընը քէնտի պէյլէրինտէ թօփլանըպ, մահրէմանտէ միւքեալէմէ իմամէթքան օլաուգլարը տախի սահիհ տիր։

— Ալսթրիա իմբէրաթորու Ֆրանսուա Յօզէֆ ճէնհապլերինին իլք եվլատը գըզ օրտագ տիւնեատա կէլմիյի խապէրի տահիթանէյէ տախի վատ օլուպ բազար կիւնիւ քիլիսէլբատ թէշէքքիւր տուտարը օգունարագ կէմիլբատէն տախի սանճագ տօնհաթըլարագ սէլամ թօփլարը ատթըմրշ տբը։ Միւշարալէյհ մարթին եէսխսինտէ Վիէննատա պէօյուք զնյնէթ վէ հաշմէթլէ վաֆթիդ օլուպ իսմի Սօֆիա, Ֆէոդերիգա, Տօրօթէա, Մարիա Ռիո-էրինա վաղ օլունմուշտուր։

Կերբէ ճանիպի տէվլէթը Ալկէտէն վէ կերբէ տուէլը էճնէպկէ էլչիլէրինտէն Ալսթրիա էլչիսի Պարոն Գոլլերե բեսամ թէպրիք խիճա օլունմուշ տուր։

Միւշարալէյհ իմբէրաթոր Ֆրանսուա Յօզէֆ ճէնհապլերի պու մէսէրբէթին իւզրինէ բէք չօք պէօյուք վէ քիւչիւք գապահաթլընընը ճիւնհասընը ավֆ իսթիւպ, մահպուստան էզաա իհթիմշ տիր։

---

ԲՐՈՒՍԻԱ։ Պերլին թէլեղրաֆ խասպերի. 7 մարթ։ Իմբէրաթոր Նիգօլանընն ճէնհապէսի օլ մէրթէպէ սաղվագբթտա պօղուլմուշտուր քի, ուստուլու գատիմէ իւգրե ատյայ էլդիսէլերի կկտիրիլէրբէք օն օնպէշ կիւն գատար քիլիսէլերտե մէյատանա գօյմագ միւմքին օլամամըշ տբը։ Միւշարալէյհ մարթին եէսխսինտէ Վիէննատա պէօյուք զնյնէթ վէ հաշմէթլէ վաֆթիդ օլուպ Բրուսիա ասքէրինէ վէքիլէթ իհթմէք իւզրե Պերլինտէն պիր թագըմ միւթէպէր վէ պէօյուք ասքէրի զապրթանը իմբէրաթոր Նիգօլանընն ճէնհապկ ալայընտա պուլունմագ իչիւն Բէթրօպուրղա ազիմէթ խլէմիշլէր տիր։

— Բրուսիա գրալը թէրաֆընտան փարիսէ միւքեալէմէյէ կէօնտէրիլէն ճէնհապլ Վիսէլ Ֆրանսըզ վիւքէլսը իլէ իհթիֆադ իսէմէյիպ, Պերլինէ ատէթ իհթիշ իսէ տէ, մարթըն սէքիզնճի կիւնիւ եէնիտէն թալիմատլէ թէբրար փարիսէ կէօնտէրիլմիշ օլտուղունատան, պու տէֆա պու իհթիֆադըն թէբմիլէն հասըլ օլաճաղը մէմուլ օլունմագտատը։

— Վիէննատա վիւգիմ Բրուսիա էլչիսի Բօնթ Արնիմ. Պերլինէ ճէլպ օլունուպ եէրինէ Բօնթ Նասթին եախօտ Շլէնիզին էլչի նասպ օլունաճաղը Լէրոբա զաղէթալէրինտէ եաղբլը տբը։

---

ԲՈՒՍԻԱ։ Իմբէրաթոր Ալէքսանտրօնուն թախթա չբգտրգտան սոզրա նէշը իհթիյի պէյաննամէ հէնիւզ թէբմիլէն մալիւմ օլմայրպ եալընրդ շու բարչասը թէլեղրաֆ իլէ Պերլինատէ նէշը օլունմուշտուր։

« Իմբէրաթոր Նիգօլա աղբը վէ շիտէթլիւ պիր խասթալըգյա աղ վագբթ զարֆընտա վէֆաթ իհթմշ տիր։ Միւթէվէֆայը միւշարալէյհին միւտտէթը էօմրիւնտէ քեաֆֆէի ճահա իւ զայրէթի թէպաալէրինին իսլահը հալի օլտուղունատան պիղլը տախի պու տէֆա վէրասէթիմիզ հուգուգի իլէ Ռուսիա թախթընա վէ պունատան այրըլամաղ օլան Էհիսթան մուտվին, վէ Պարոն Բրօգհշ Ամթանէտտէ Ալսթրիա էլչիսի Ինկիլիզնօ վէ շիմտիքի հալտէ Ամիթանէտտէ Ալսթրիա էլչիսի պուլունան Պարոն Գոլլեր Ամիթանայա էլչի, վէ Բօնթ Բէհպէրկ, Պարոն Բրօքհշին եէրինէ Ալսմանն մէճլիսինէ բէիս նասպ պույրուլմուշ շարարը։

Միւշարալէյհ իմբէրաթոր Ֆրանսուա Յօզէֆ ճէնհապլերի պու մէսէրբէթին իւզրինէ բէք չօք պէօյուք վէ քիւչիւք գապահաթլընընը ճիւնհասընը ավֆ իսթիւպ, մահպուստան էզաա իհթիմշ տիր։

---

ԲՐՈՒՍԻԱ։ Պերլին թէլեղրաֆ խասպերի. 7 մարթ։ Իմբէրաթոր Նիգօլանընն ճէնհապէսի օլ մէրթէպէ սաղվագբթտա պօղուլմուշտուր քի, ուստուլու գատիմէ իւգրե ատյայ էլդիսէլերի կկտիրիլէրբէք օն օնպէշ կիւն գատար քիլիսէլերտե մէյատանա գօյմագ միւմքին օլամամըշ տբը։ Միւշարալէյհին վէֆաթը իչիւն կէօնակէօն հավատիսլէր զուհուբ իհթմէքտե տիր։ Բրուսիա ասքէրինէ վէքիլէթ իհթմէք իւզրե Պերլինտէն պիր թագըմ միւթէպէր վէ պէօյուք ասքէրի զապրթանը իմբէրաթոր Նիգօլանընն ճէնհապկ ալայընտա պուլունմագ իչիւն Բէթրօպուրղա ազիմէթ խլէմիշլէր տիր։

— Բրուսիա գրալը թէրաֆընտան փարիսէ միւքեալէմէյէ կէօնտէրիլէն ճէնհապլ Վիսէլ Ֆրանսըզ վիւքէլսը իլէ իհթիֆադ իսէմէյիպ, Պերլինէ ատէթ իհթմշ իսէ տէ, մարթըն սէքիզնճի կիւնիւ եէնիտէն թալիմատլէ թէբրար փարիսէ կէօնտէրիլմիշ օլտուղունատան, պու տէֆա պու իհթիֆադըն թէբմիլէն հասըլ օլաճաղը մէմուլ օլունմագտատը։

— Վիէննատա վիւգիմ Բրուսիա էլչիսի Բօնթ Արնիմ. Պերլինէ ճէլպ օլունուպ եէրինէ Բօնթ Նասթին եախօտ Շլէնիզին էլչի նասպ օլունաճաղը Լէրոբա զաղէթալէրինտէ եաղբլը տբը։

---

ԲՐՈՒՍԻԱ։ Իմբէրաթոր Ալէքսանտրօնուն թախթա չբգտրգտան սոզրա նէշը իհթիյի պէյաննամէ հէնիւզ թէբմիլէն մալիւմ օլմայրպ եալընրդ շու բարչասը թէլեղրաֆ իլէ Պերլինատէ նէշը օլունմուշտուր։

« Իմբէրաթոր Նիգօլա աղբը վէ շիտէթլիւ պիր խասթալըգյա աղ վագբթ զարֆընտա վէֆաթ իհթմշ տիր։ Միւթէվէֆայը միւշարալէյհին միւտտէթը էօմրիւնտէ քեաֆֆէի ճահա իւ զայրէթի թէպաալէրինին իսլահը հալի օլտուղունատան պիղլը տախի պու տէֆա վէրասէթիմիզ հուգուգի իլէ Ռուսիա թախթընա վէ պունատան այրըլամաղ օլան Էհիսթան մէմուլի իլէ Պերլինատէ սարֆը նազար օլունուպ, պու պապտէ պիրաղ կէճֆգաթ սահիհ հավատիսլէր եաղբլմասընը թէրճիհ իսլէմիշլիգ։

---

ՍՊԱՆԻԱ։ Ամերիգատտա Սպանիանընն մալիք օլտուղու մէշհուր Պուպատտասընա մէմալիքի միւճթէմէյը Ամերիգա ճիւմհուրի ահալիսի էօթէտէն պէրու նասպը այնը թամահ իսթիւպ, ատայը մէղքիւրիւ զապթ իսթէմէք իչիւն էֆքէարընտա պուլունտուգլարընտան, սրա սրրա ֆէսատ չբգտրբպ, սիրահը ատատմար տախի կէօնտէրմիքլէրի վագթ վագթ մէճմուամըզա տախի սէրճ օլունմուշտուր։ Սուսախարէն կէրէք մէգքիւր Պուպատատասընա Սպանիա հիւքիւմէթի ապէհինէ պիր պէօյիւք ֆէսատ, վէ կէրէք մէմալիքի միւճթէմէատէն քիւլի կէօնիւլիւ ասքէր օ թէրաֆա սիլահլա կիւմէյէ հազրբզդ կէօրիւլմէքտէ օլատուգլարընտան պու խուսուս Սպանիա սէվգիթի վիւքէլսը մէճլիսինտէ միւզաքէրէ օլունուպ, սէֆի չարէսինէ պագբրմագ իւզրե Պուպատատասը մուհաֆազա ասքէրինին օթուզ պինէ իսլաղ օլունմասընա գարար վերիլիպ միւճիպինճէ մգքատարը մանթըգ ասքէր Սպանիատան եօլա չբգարբմագտատ պու լունմուշտուր։

---

ՍԱՐՏԻՆԻԱ։ Պու տէվլէթին Ամանէյէ կէօնտէրճէյի ասքէրին հարէքէթի պիր պ գատտար կէրի գալմշ տբը, վէ պունա կէօռթէրիլէն սէպէպ Ալսթրիա վէ Իրանսիա տէվլէթլէրինին նէ բօլնիթիգատտա գատարճագլարը ազնաշբմամագճա Սարտէնիա ասքէրինի Շարգա կիմիսի ճայիզ կէօրիւլմէսինի տիր։ Բէզալիքը ճէնհէրալլարը Լամարմօրա, գօմանատասընա միւթատիգ պագը միւշբիւլթին թէսմիսէսի իչիւն Փարիսէ աղեմէթ իթմիշ տիր։

---

ՊԵԼՃԻԳԱ։ Պու տէվլէթնէզմին տահի ումուրու տահիլիսէճէն տօլայը պիւթիւն միւքէլա խմիֆա իթմիշ իսէ տէ հէնիւզ եէնիլէրի նասպ օլունմայրպ, մէսալիհի տէվլէթ էօյլէ պիր գարրջգ հալտէ գալմշ տբը։

---

ՐՕՄԱ։ Բօմա մէմալիքինտէ պուլունան Ընգօնա վէ Զիվիթա Վէքիա պէլտէլէրի էօթէտէն պէրիս Բօրիօ ֆրանգօ (կէօմրիւքսիզ պէլտէ) օլուպ, 1848 սէնէսի վագի օլան ֆէթրէթէն տօլայը պու իմմիթազ տիպ օլունուպ, կէօմրիւքէր իհտաս օլունմուշտուս, պու տէֆա հաշմէթիւ փափա ճէնապէլէրի պու էրի պէլտէ հագգընտա լութֆ եիւզիւնտէն մուամէլէ կէօսթէրիպ, էսկի Բօրիօ ֆրանգօ-գ իմմիթազլէրինի թէքբար իթա վէ իպգա պույուրմուշ տուր։

— Գարսինալ Ընթօնէլ ինին խաթիֆասը վէ էէրինէ Գարսինալ Վիսալէ Բրէլանընն նասպը Ընգօնատան կէլէն մէկթիւպլէրէն թատիպ օլունմուշտուր։

---

ՏՈՆԻՄԱՐԳԱ։ Պու թէրբիյատան Ինկիլթէրրայա եաղբլան հավատիսէ նազարէն Տանիմարգա գրալը Ֆրէտրիգ Շարլը ազբը խասթա օլուպ իֆագաթ պուլաճաղընա հէքիմլէր ֆէք աղ իսմա կէօսթէքմիշլիգ տիր։

## ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ՄԻՒԹԷՆԵՎԻՑԵ

Հալա Խարիճիյէ նազբրը տէվլէթլիս Ալի բաշա հազրէթլէրի պու տէֆա պա իրսատի սէնիյէի հազրէթը շահանէ Վիէննա միւքեալէմէսինէ թէբրաֆը սալթանաթը սէնիյէսէճ մուբարախասա ազա թայէին օլունուպ, բազար իրթէսի կիւնիւ Ընթանէսէն Վիէննա ճանիպինէ ազիմէթ խուճէք տիր։

Միւշիրի միւշարալէյհին ֆէնընը բօլնիթիգատտա օլան մալիւմաթը թամամէսի, վէ ֆէթանէթը ֆբրբրլսէ վէ տիրայէթը ֆայիգէսի նիչէ նիչէ ումուրու մէհամ տէվլէթը ալսէտտէ մէշհուտ վէ նիւմայան օլուպ, պու մէմուրիէթը ճէլիլէսի տախի միւքիս

տեվլեթե խայբոլը օլաճաղը մէմուլու ամմէ օլուպ շու ումա բու միշքիվ-տե թէքմիլէն մուվաֆֆագխլեթի ճէ-նապը հագդատան թէմէնի օլունուը։

— Յուրնալ տը Ղօնսթանթինօբլ զաղէթասընտա շու վէճհ իլէ եաղբլը տրը։

Պուգրէշտէն 8 մարթ թարիխիլէ շու խապէրլէր ալընմըշ տրը։ Միշէր Խամայիլ բաշա հաղրէթլէրի այն 6 պընտա. ֆէրիգ Էհմէտ վէ Հասան բաշալէր բիֆագէթի իլէ Պուգրէշ-տէն Արլսթրէ թէրաֆընա ապմէթ իթմիշ տիր։ Միշարալէյհին պու պէլաէտե հէյնի իգամէթինե Ուլահ պէյի Աթիրպէյ թէրաֆընտան քէնտի-տինե ֆէվգ եշատ թայթիֆ վէ հիւրմէթ կէօսթէրիլմիշ տիր։

Պիր գաչ կիւնտէն պէրի, թէլեղ-բաֆ իլէ հէր ան միհիմ հավատիս-լէր կէլմէյէ տիր պու թէրաֆա. պու խապէրլէր տրրասը իլէ պէյան օլունուը։ Ռուսիա ճէնէրալը Լեվէն իքինճի Ալէքսանտրօնուն թախթա ջզտրզընը ըմամէն պէյան իթմէք իւզ-րե Ռէթրօպուլզատան Լիւննայա կէօն-տէրիլմիշ տիր։ Ալսթրիա իմբէրատո-ռու թէրաֆընտան տախի Ալբշիսիք Կիլեօմ (վիլհէյմ.) վէ Իրուսիա գէ-բրալը թէրաֆընտան Իրէնա Շարլը Ռէթրօպուլզա իքինճի Ալէքսանտրօ իմբէրատորուն թէպրիքինե կէօնտէ-րիլմիշլէր տիր։ Խարիսատ օլան Ռը-ռուսիա ճէնէրալ Վէտէլին գատթը միքեալէմէ խատրէք Պէրլինե ատխէթ իթմէսի։ Օրա Հօն Ռուսէլին Իրու-սիատա պիր շէյ մուվաֆֆագ օլմա-յարագ Լիւննայա վիսուլ, Լիւննա միքեալէմէսինին եագընտա սչըլա-ճաղը. վէ Իրէնա Կօրչաքօֆ իլէ մի-սիս Թիթօֆուն պու մէճլիսե տախիլ օլաճագլարը. Նիհայէթ իքինճի Ալէք-սանտրօնուն, քէտէրի Նիկօլանին բո-ղիթիգասը թարիգինտէն տրշարը չզգ-մոմագ նիյէթինտե պուլունուղու, վէ Ռուսիա տէվլէթի բույի թէպլիմի-յէթ կէօսթէրմէմէքճէ Ինկիլիզ վէ Ֆրանսըզ տէվլէթլէրինին շիատէթլէ ճէնկի իլէրի վարարրաճագ օլուգլա-ը, վէ թէլեղրաֆ իլէ կէլէն հավա-տիպլերտէն պուլունմաշտուը։

Պու հավատիպլերտէն պազբարը զայէթ միհիմ վէ աղը շէյլէր օ-լուպ, պունլարրն հէնիւզ սահիհ վէ զայրի սահիհ օլտու զու. մալիմ օլմա-յարագ, մէ՝ուլիթի եաղանն իւ-զէրինտե տիր տէր Ֆուրնալն միւէլ-լիֆի։

— Ֆրանսա իմբէրատորու վէ իմ-բէրատորիչաղընին պու թէրաֆլարա կէլէճէյի հագդընտա Փարիսին բէտմի զաղէթասրը հէնիւզ սիքիւթ իթ-մէքտե օլուպ, պունուն մուզայիրի Ֆրանսատան կէլէն տարը մէկմիւպ-լէրտե, միշարալէյհին հէր հալտե Շարգ թէրաֆընա կիտէճէյի, վէ Նի-գօլանին վէ ֆամիլը պունա մանի օլմա-յաճաղը. միքերրէրէն եաղբմշտրը պու ճիւմլէ միշարալէյհին նէ վագթ եօլա չզգ ճաղը վէ նէրէտէն վաբօրա պինէճէյի տահիհէն պէյան օլունմա-մշտրը։

— Ինիթանէյե կէլէճէք օլան գրրգ-սին նէֆէր Ֆրանսըզ տաքէրինին օր-տու մահալի Լէվէնտ չիֆթլիկի թէ-րաֆընտա Պէօյիւքտէրե ճատտէսինին իքի թէրաֆընա հաղբրանմագտա տրը պու օրտուունուն պիր ուճու Օէնճիր-լի գույուտա վէ տիկէր ուճու Մոնե-եա թէփէլէրինտե օլաճագ տրը տէ-նիյօր, պունլարտան մատտա ալթը պին նէֆէր տէ խատտա տաքէրի կէ-լէճէք օրտուզունան պունլար իչիւն տախի Պալթա լիմանը տահրասը հա-զբրանմագտա տրը։

Ռէնա Տ'Օրիան զաղէթասընտա շու-վէճհիլէ եաղբլը տրը։ Պու էնտատէ Օարպխանէյի ամիրէտե պին իքի եիւզ ատէտ նրշան եաբրմագտա օլուպ, սէրտարը էքրէմ Լօմէր բաշա հաղ-րէթլէրի մայէթինտե օլարագ Թու-նատա վէ Դրբրմտա ըղհարը շէճատթ իտէն ատաքիրի շահանէտէն լիագէթ-լիւ օլանլարա իթա օլունճաճագ տրը։ Պունտան սոնրա Ֆրանսըզ տաքէրինէ վէրիլէճէք նշանլարին սէրիան իմալի-նե տախի իրատե սուտուր իթմիշտիր։ Վէ պաշգա աղբը շէյլէր տախի եաբ-բըմագտա օլուպ, էզճիւմլէ պիր գապ-ղէ մուբատտա գրլըճ, պիր զէնեթ էյէ-բի, վէ պիր միճէվէհրլի հաշ, զա-յէթ աղբը վէ զեյգըմէթ օլարագ իշ-լէնմէքտե պուլունմուշ տուր։

— Ավստրօբօլտան կէլէն էն սոն հավատիպլերի բուտի մարթին օնուն-տա կէլէն Պանշի նամ Ինկիլիզին բօս-թա վաբօրու կէթիրմիշ տիր։ Անահ-լը մէղբիւրատէն ալընան մէքթիւպլեր-տե ճէնկէ միւթաալիգ եէնի վէ գա-թի պիր շէյ օլմայուպ, հէր կիւն գար-շըլըգլը թօփ վէ թիւֆէնք ատըլըը-ղը, կեահ իչերտէն ատշարը կեահ ատ-շարտան իշերի ուֆագ հիւճիւմլէր օլուպ թէրաֆէյնտէն պիր գաչար քի-շի թէլէֆ օլտու զու։ Վէ սէրտարը էքրէմ Լօմէր բաշա հաղրէթլէրինին տախի Ավստրօբօլտա տուէլը միւթ-թէֆիգե օրտուտունտա պուլունտու-զու, վէ Պալագլավա, Կէօղլէվ վէ սայրըէտե փէք չօգ Ռուսիա ճասսու-սը պուլունտուզունտան, պուրալա-բա արթըգ հիչ պիր քիմսէ, թավսի-յէ իլէ տախի գապուլ օլունմայա-ճաղը եաղբլարը։

Լշհասրլ Ավստրօբօլտան կէլէն էն միհիմ հավատիս շուտուր։ Ռէնա Ամենչէքօֆ պաճաղընտան ապբրճա եա-բարանմշ օլմաղլէ տլաֆրանկա մար-թըն օն եէսինճի կէճէսի Ռէրէգօր թէրաֆընտա վէֆաթ իթմիշ տիր։

— Թէպարկէթի իլէ իֆթիխար խլէ-տրսիմիզ Սալթանթթը սենիսկի է-պէտի իւլ պիւնիէնին սայէսի լութֆ-վայէթ ալկէլէրինտե իհտատ օլունան թանղիմթը խայրկէ վէ նիզամթը ճէտտոտ միւսթահսէնէնին տատրը ճէլիլէյի բէսենթոտէսի վէ ան պէ ան եագբն վէ պայտա հէր մահալտե միւ-շահէտե օլունուպ, պիզլէրի գաթ պէ գաթ սատագաթ վէ շիւքրանկե-թէ մէճպուր իթմէքտե օլտուզու միսիլլիւ պու սատարէն օլարագ վուգուսթը տթկէ տախի տուպը խայրկէ իլէ պու մահալտե զէքը օ-լունուը։

Պաթում սանճաղընտան Շէրիֆ պէյ նամ պաշը պօղուգ սէրկէրատէսի, կէչէնտե Կիւրճիսթան քէյլէրինին պիրինե հիւճիւմ իտէրէք գրլ վէ եր-քէք պէշ նէ ֆէր ատպի չօճուգ վէ ի-քի կէնճ ուիշ էհլիի դաբբպ քէօլե վէ ճարկէ մագամընտա տայիրէսին-տե ալա գօտուզու վէ էօթէյե պէ-րիյէ տախի հէտիկ կէօնտէրտիսի Զիւրիւք սու օրտուլու հիւմայու-նու միշիրի տէվլէթլու Մուսթա-ֆա փաշա հաղրէթլէրինին մէսմուի օլտուգտա միշարալէյհ միւրատը խայրկէթ իթիատը միւլիւքանէյե վէ ուսուլու մուհասին շումուլու տէվլէ-թը ալկէյե վագբի պիր զաթը սու-թուտէսիմնթ օլտուզունտան մու-մայիլէյհ Շէրիֆ պէյի նէղտինե ճէլպ, վէ իսթինթագ վէ մահպուստէն սոզ-րա մէղբիւր իքի տիշ էհլի իլէ իւչ չօ-ճուգ, եանի Մարիամ օն տէօրթ եա-շընտա, Յարութիւն եէտի եաշընտա վէ Համբարձում պէշ եաշընտա, պունլարրն պէշի տէ տէր ագապ մէյ-տանա չզգարբմշտր վէ մէղբիւր իքի տիշ էհլի անինտե քէօյ վէ ֆամիլեա-սընա կէօնտէրիլիպ. մէղբիւր իւչ չօճուգ տախի ֆամիլեալէրի թահ-գիգ օլունմագ իւզրե պիր իսլամ խա-նէսինե միսաֆիր վէրիլմիշ, վէ իւսթ-լէրի պաշլարը բէրիշան վէ քէնտիլե-րի նամիզաճ օլտուգլարընտան միւ-շիրի միւշարալէյհին էմրի իւզրե միւ-ճէտտոտէն էլալիսէլէր եաբրլըպ, վէ հիքիմ պաշլարը տախի թայէին օլունա-բագ փէտէր մագամընտա գայրըմշ-լար, վէ իֆագէթ վէ խսթիրահէթ-քէսպ իթթիքանէն սօղրա փէտէր վէ մատէրլէրինե կէօնտէրիլմէք իւզրե Թրապուզանտա միւգիմ Գոթթոլիկ միլլէթի մուբախասասը ֆաղիլէթ-լու Յավսէպ փիլգօրա ճէնապլէրի-նե թէսլիմ օլունմուշ տուր։ Տիկէր իքի չօճուզուն տախի Լրզրում թէ-բաֆընա կէօնտէրիլմիշ օլտուզու իչ-ալիքաե միշիրի միւշարալէյհ պիր եավէրինի կէօնտէրիպ արաթարըմշ, վէ պուլունուպ եավէրը մումայիլէյհ-րիֆագաթը իլէ եօլա չզգմշ վէ իքի իւչ կիւն զարֆընտա Թրապուզանտա վսալ օլաճագլարը տախի իշլտիրմիշ տիր։

Պու մագուլէ իֆտայը խայրկէ հէր նէ մէրթէպէ մէտհ իւ սենա օլունա, եէնէ ըսպրմի շիւքրանկէթի է-տայէ քեաֆի օլամայրպ անճագ միւ-շիրի միւշարալէյհին պու հարէքէթի ճէլիլէի հուգուգէրվէրիլէրի զայ ալ-մայարագ եիւզտէն տախի իլմիֆա-թը սենկէյէ մաղհարիէթի էմէլ վէ արզիւ օլունարագ, քէյֆիյէթ ֆախ-բէն վէ թէշէքքիւրէն Սէճմանամըզա տախի տէրճ օլունմուշ տուր։

— Խիւտա հրգիզ իթտուն պունտան պէօյի Ֆրանսըզլարա միթտա-լիգ էպինկէլէրտե գաղտէն տթէշ զու-հուր իթտիյի հալտե սէրիան պաս-տրրմագ իւզրե Ֆրանսատան տախի գուվվէթլիւ թուլումպարը վէ թու-լումպաճրլար կէթիրտիլիպ մէղբիւր էպինկէլէրե թագսիմ գրլընմըշտրը։

— Պու տէֆա Օնտրա ճանիպլինտե Ֆրանսըզ վէ Ինկիլիզ տէվլէթլէ-րի պէյնինտե իքի ահանամէ իմզա օ-լունմուշ օլուպ, սուրէթլէրի ըսամէն զաղէթալէրե տէրճ օլունմուշտուր։ Պունլարտան պիրիսի, հէյնի հաճէթ-տե տէվլէթը ալկէյե ասքէրինէ Ֆրան-սըզ վէ Ինկիլիզ անպարլարընտան զաիրրե միհիմմթ վէ էվալիմթը սպիրե վէրիլմէսինե տայիր, վէ սի-կէրի տախի Պարնատան Պուգրէշ-պիր էլէգթրիգ թէլէղրաֆը եաբրլը-մասընա միւթալիգ տիր։ Վէ ահա-նամէի մէղբիւրէնին մատլի պաշլրճա պու իքի խուսուստան թէրէթթիւպ իտէճէք մէսարիֆի մէղբիւր իքի տէվ-լէթին նըսրֆ նըսրֆա վէրմէյէ միւ-թահիտ օլմալէրինտէն իպարէթ տիր։

— Թէքիր տտրը ճանիպլինտե 1854 նայեմբեր ալթը թարիխինտե օն ալ-թը քիշիտէն միւրէթթէպ Փրկլան իսմի իլէ պիր Ինդերո-ֆի-ն իհտատ օ-լունուպ, զնրտե զնքը օլունան ա-զաէրտէն պաշկասը պու ընկերու-թիւնա կիրէմէյէճէք տիր. վէ պու ընկերութիւնուն ասլը մաքսէթի եր-ման երլա հէր նէ ագճէ արթըրը-լարտա խայբրը իշլերե սարֆ իթմէք օլուպ, Ազարարը խսիմէրի շու վէճհ իլէ պէյան օլունուը։

Թէքիրտաղ առաջնորդու, ֆաղիլէթ-լու Թադէոս Եպիսկոպոս։
Տիրացու Անանիա։
Սաչլեան հաճի Կարապետ աղա։
Փիլիպոսեան հաճի Կարապետ աղա։
Ադաէրեան Կարապետ աղա։
Թուչունեան հաճի Յովհաննէս աղա։
Պօյաճիեան Ասատուր աղա։
Բրզումանեան Ազարիկ աղա։
Յովսէփեան Գէորգ աղա։
Մովսէսեան Գրիգոր աղա։
Մէհտերեան Կարապետ աղա։
Փիլիպոսեան Վարդան աղա։
Թորոսեան Գրիգոր աղա։
Ադաէրեան Էֆենտի աղա։
Ուլայան Յովհաննէս աղա։
Վարդանեան Խաչիկ աղա։

Նէյէթ խայրը ագլպէթ խայրը տէմիշէր։ Մատամքի ումուրու խայ-բկէ նէյէթի իլէ պէյլէ պիր շիրքէթ իհտատ օլունմուշ տուր, ճիւմլէ խայրխահան Թէրաֆընտան պունուն իլէրիլէմէսի էմել վէ արզու օլունա-ճաղը շիւպհէսէն պէրի տիր։

— Ալալվա գասապասընտան Թէ-բաֆըմըզա շու վէճհ իլէ եաղբլարը։ Գասապայը մէգբիւր միւտիրի Ալի պէյ, վէ հաքիմի Նուրէտտին էֆէն-տի վէ աղայը մէճլիսէն Լուսուֆ աղա հատտը զաթէրինտե ումուրկիւզար վէ զէմանէ բօլնթիգասընա աշնա օլարագ ումուրու մէմուրէլէ-րինե բիզայը մուատէլէթ իրթիզայը պէյէ մուվաֆֆագ խֆայը խրտմէթ իթ-մէքտե օլտուգլարը վէ պիր խուսուս Իզմիա վալիսի տէվլէթլիւ բա-շա հաղրէթլէրինին հիւծնիւ հիմմէ-թի սէմերէսի օլարագ, Թէբաֆընտան գաղայը մէղբիւրե միւտիր Թայէին օլունան մումայիլէյհ Ալի պէյ, մեր-քէզը մէմուրկէթինե կէլէլիտէն պէ-րիւ ալգգաթ վէ իհթիմամը թամմ իլէ գաղանին ուսուլու զապրթասընը նիզամընա գօյմուշ վէ օլ հէվալիտե մուգատտէմէրի ճա պէճա հայտուտ կիրուհինին վուգուս պուլան թէսալ-լիւթ վէ խասարաթընին էօնիւնիւ-քիւլէյէն քէսրիմշ, վէ ահալինին հէր հալտե էմնիյէթը հալ վէ ասայէ-շինի թահսիլ իլմիշ օլտուզունա էքսերը միւթէպէր ղէվաթ թէբաֆըն-տան շէհհատէթ օլունմագտա օլտու-զունան քէյֆիյէթ մէճմուանէն զաղէ-թամըզա տախի տէրճ օլունմուշտուր։

— Թրապուզանտան եիրմի եէտի փէ-տրուար թարիխի իլէ թէբաֆըմըզա շու վէճհիլէ եաղբլը տրը։

Թիւճճարանը միւթէպէլանտէն Կիւրեղզատէլէրին խրտմէթինտե օ-լան գաբատան Լանի Ղօսթանթինի կէ-չէնտե Ռիբատուն թէբաֆընա կիսթ-մէքտե օլտուզու հալտե նակահ շէ-տիտա վէ տէհշէթլիւ պիր ֆուրթու-նա զուհուր իսիպ, պէշ պին քի-լէ միրի արբատը եիւքիւ իլէ պիր գայբը գաբատմշ վէ մէրսում գա-բուտան Ղօսթանթի պու գաղայը կէօրտիւքտե Թայիֆէլէրինտէն քիմքի կիտիպ տէնիզտէն պիր ճան գուր-թարաճագ օլուր իսկ պէշ պին զու-ռուշ տթկէ վէրէճէյինի վատ իթմիշ իսկ տէ քիմսէ ճէսարէթ իսէմէտի-յինտէն, քէնտիսի ֆիլիգայը էնտի-րիպ իքի բալիգարիա վէ պիր խալամ տիւմէնճի պին թէհլիքէ իլէ գաբա-նան գայրը զը իւզերինե վարմշտր վէ պիր ատամն էլի վէ սաչը կէօ-րիւնիւր օլտուզունան պունու ֆի-լիգայա ալբը ալմաղ քէնտի գայրգլարը տախի պատրզ, մէղբիւր իքի բալի-գարիա, խալամ տիւմէնճի, վէ տիկէր գայրգտան գուրթուլան ատամ սէ-լամէթէ չզգրզ, եալընրզ գապտան Ղօսթանթի եիւզմէք պիլտիի հալտե տախի ֆիլիգանը ալթընտա գալտը-ղընտան պօղուլուպ օլ ճիհէթլէ քէն-տի ճէսարէթինե քէնտի ճանընը ֆէ-տա իթմիշ տիր։

— Մարթըն ալթընճը բազար եր-թէսի կէճէսի Թարապիատա Պազնո-նամ մահալտե պիր գաչ քիշի Հաճի Դաւիթեան Հօճա Վիչէն նամ միւս-թէճիրին օտասընա կիրիպ, ուչգուտտ իքէն եէտի եէրինտէն պրչաղլէ վու-ռուպ գաչմըշտր, մէրսումպուճճա եա-բալարրն թէչսիրինե տայանամայրպ, էրթէսի տալը կիւնիւ տախի վէֆաթ իթմիշ տիր։

Ադամճէ տիւքեանտա իշլեր պիր բում ուշաղը օլուպ, պիր գաչ հաֆ-թա իլէրի տիւքեանտան գօվուլմուշ օլտուզունան, պունա զարէզէն պու հապատաթը պու բում ուշաղը իշլե-միշ տէյու մէմուլ օլունույօր, շախսը մէղպուր էլան էլէ կէչմէմիշ տիր։

— Մարալն եէտինճի տալը կէճէսի Պէյ օղլունտա Սարտէնիա ոֆֆարէթ խանէսի գարշըսընտա, քեպին Սա-գանին գահվէսինէ տատթ իքի տու-

լարընտա խրոսրզ կիրիպ օն ատէտ չուպուգ թագրմը վէ չէքմէձէտ պուլունան պիր գաչ եիւզ զուբուշուալըպ կիթմիշէր տիր, քէզալիք օ ձիվարլարտա կէձէլէին Միւսիւ Տիւբանը ընօղուանա վէ պէրիլէրտէ Միւսիւ Տայնէզիէ տախի գասա օղուանուպ, պիրինին կէօղիւնէ շիտէթլէ տարպ, վէ տիկէրինին պօղազընը սրգմըշար, վէ սայրը քիմսէլերի տախի կէձէլէին սօյմուշար տըր։

Պէյ օղլուանտա մահալլէլերտէ հէր նէ գատար պէքձիլէր կէվէյօր իսէտէ, էքսէրիա ստաթ սէօրթմէն սօղլաՖիկէ զինմէյէ չըգարգլարընտան, պիր աղ էրքէնձէ տարխանսալար, պումագուլէ թէսաատիթրն փէք աղ ատէքա վուգու պուլմասը մէմուլ սուր։

— Պուքրէշտէն Վիէննայա, վէ Վիէննատան Լիւրսանրն հէր թէրաֆընա էլէգթրիգ թէլէզրաֆլարը պուլունուզը մալիմ տիւր։ Վարնատան Պուքրէշէ եաբըլաձագ թէլէզրաֆ թէլի տախի շիմսիյէտէք Վարնատան Շումլայը կէշմիշ օլուպ պագիսի տախի պիր այատաք խիթամ պուլաձաղընատան պունատան պէօյլէ Վիէննատան, Խարիսէն. վէ Ռէթրօպուրզատան իքի կիւն զարֆընտա թէլէզրաֆ խապէրլէրի ալընաձաղը շիւպհէսիզ տիր։

— Ֆայըզը էսկի գայիմէլերին, վէ ֆայըզսըզ էսկի վէ գըրմըզը վէ պէյազ եիրմիլիք վէ օնը գայիմէլերտէն օրթատա գալանլարը, նիհայէթ բումի ապրիլին պիրինէ գատար կէօթիւրիւլուպ մալնյէ խաղինէսինէ թէսլիմինէ թէքբար միւսատատ օլուբնուպ պու թարիխտէն սօղրա հէր քիմին էլենատ պուլունուր իսէ գապուլ օլունմայաձաղը հէր թէրաֆա վէ էշիլերէ տախի բէսամէն իլան օլունմուշ տուր։

Վէ պէօյլէ էսկի ֆայիզլի գայիմէլէր խաղինէյէ կէօթիւրիւլտիքատ ֆայիզլերի վերիլմէյերէք տէյիշիրիլէձէք տիր։

— Պրուսատան կէլէն սօն հավատիսլէրէ նազարէն, հալա կէձէ վէ կիւնտիւզ պիր գաչ տէֆա հաֆիֆ զելզելելեր նօգսան պուլմայըպ, ահալի հէնիւզ չատրըլարտա վէ պաղչէլերտէ աշըգտա իգամէթ իթմէքտատ պուլունմուշ տուր։ Ֆիւքիւրալիւ համամընին սուլարը պիր իքի գունլամ պէրինլիքտէն մէյտանա չըգարըմշ տըր։ Պրուսա շէհրինտէ եըգընթը ալթընատան տօգսան պէշ գատար ձէնազէ չըգարըլըպ ձիվար քէօյերտէն չըգարըլանլար տօգուզ եիւզիւթէձավուզ իթմիշ տիր։ Տէօրթ ձամի պիւթիւն պիւթիւնէ եըգըմը, եիրմիսի ալթընտա տուրուլմազ մերթէպէտէ սագալթլանմը, վէ իքի եիւզ սէքսէն մինարէ եըգըմշ տըր։

Պու տէֆա զամթը հաղրէթը շահանէտէն վէ վիւքէլսը տէվէթատէն Պրուսա ֆուգարաբարընա թագսիմ օլունմագ իւզրէ սէքիզ եիւզ քիսէ ամթիկ թէրաքիւմ խիւպ, թէվզիի զամընտա սատատէթլիւ Գատուլի էֆէնտի հաղրէթլէրի մէձճանէն Պրուսա ճանիպլինէ ալնմէթ իթմիշլէր տիր։

— Իզմիր վալիսի տէվլէթլու Միւլէյման բաշա հաղրէթլէրի մարթընի պիրինճի կիւնիւ Հալէպտէն Իզմիրէ վասլ օլսաղ քէմալը հիւրմէթլէ գաղուլ օլունմուշ տուր։

— Կէչէն հաֆթա Ամպրը Գօնլանդէյէ խամի իլէ Լրմէնի հրու ֆաթը վէ թիւրքճէ լիսանը վէ Ռ. Գիւրքճեան իմզասը իլէ պիր եէնի զաղէթա զուհուր խիւպ պէհէր ճիւմատա նէշր օլունաճաղը պէյան օլունմուշ տուր։

Պու մագուլէ ամմէնին ֆայիտէսի իչիւն թանզիմ օլունան հավատիս վարագալարը նէ գատար չօզալսա, օ գատար մէմուանիէթի միւճիպ օլաճաղընատան թէրաֆըմզատան տախի պու վէձհիլէ իլանէ իպթիտար օլունմուշ տուր։

Ամենէվսի։ Ֆիյ։ 70 զուբուշ
Ամթը այլըզը։ 40 զուբուշ
Տըշարըլարա բօսթա քիրասը իլէ պէրաբարէր սէնէվսի։ Ֆիյ։ 100 զ։

---

## ԻԼԱՆ

Լիվերնէտէ. Հաֆտա գալաբընա լուպի. Ռիւ-էյ-լէ չէֆրիլէյէ, էէլալէ օնուն էտգընէնա Ամրէտ չէֆրիլէյէ, պու- իէիէնին լուրլարը պիրէր պիրինէ գարըշըգ օլարագ, էէլալէ պու- չէֆրիլէէրէն պիր պու-լը-գ սալի ո-զագտա Օլան չէֆրիլէյէ, Գըրէ էյլէ գասապասընա իչի սալի ռասֆէտէ Պուրա Համամ չէֆրիլէյէ սալրլըգ օլը-պ, իսրիէյլէ օլանլար Պէօյէ Լէնին խանտա Ամէձիս-այը Հավապէ օգասընան սո-ալ իտէլեր. Ռեզէյ-ր չէֆրիլէէրին պէմիր պուլարը գասի մընգատար օլաս-ը-ղը-. օգայը ռեզի-ըրէն լուհ գէգ օր-նապիլեր։

---

## ԻԼԱՆ

Մահմո-գ բաշտա Լի-էձի խանընը իրիհալինտէ։

Լրմէնի միլլիրինտէն. Պ. Տ. Խալագո-ըան վէ Պ. Ց. Թէորգոմանը գեաբիր մաղալէրինտէ. խաս վէ էլչի մի-ռիէ նէվէ Ամրիգա կէվրէ-էրի վէ Ամրիգանը պէշ վէ գո-մաշ վէ այը կէօնիկեան էմրալէրի էհվէն պահա իլէ սարըլմագտա գրը։

Իսրէ-էլ օլանլար օրայա մի-ըաձառ էլ գեր։

---

## ԻԼԱՆ

— Պրուսանրն քիւքիւրալու համամարընրն սուլարը չէքիլսէյի կէչէն Մէձմուատէ իշար օլունմուշտուս։ Պու տէֆա Լալօվա թէրաֆլարընան խիթիրպար օլունտուզու վէձհիլէ օ ձիվարտա Գօրու համամը թէսմիյէ օլունան Գուարէթ համամընրն սրձագ սուլարը չէքիլմէսիքտէն մատատա կիւ մրահրզգ տախի վէյտատիթմիշ, վէ զելզելէ ալամէթլէրի օրատատույուլմամը օրտուզունան, էրպապը հաձէթէ մալիմ օլմագ իւզրէ խատէթէն պու մահալտէ զիքր օլունմուշ տուր։ Վէ մէգքիւր Գօրու համամընա տախի նիչէ մարագալարընն կիսիպ ազ վագրթատա շիֆա պուլսուգլարը տախի մէշհուտ տուր։

---

## ԻԼԱՆ

Օն ալը արլը էի-ղ, ալմըշ պէօրի արլը պէրինէ։ Ռեման 1024 արլը արտա։

Օրնա էէօյէ էէնի մեյիանէ սօգաղընտա, պէօյլէ պիր արտա. պէրտ-ենինէ կի-ֆրահ պիր պօմեան գո-յոտտա օլարագ էհվէնճէ պահա իլէ սարըլըգ գրը։

Իսրէյէնլեր, Ամրիանէտէ գո-յոմճառ-ղարըլընտա Լեյի օղը- սօգաղընտա, Ամրայըճը օղը- Հօճա Նիկոլ իլէ կէօրի-ղ սէօհպէրիրի իտէպիէրլեր։

---

## ԻԼԱՆ
### ԹԱՐԻԽԻ
# ՆԱԲՕԼԻՈՆ
### ՊՕՆԱՊԱՐԹԻ
### ԻՄԲԷՐԱԹՈՐՈՒ ԱՀԱԼԻՒ ՖՐԱՆՍԱ

Պու թարիխին պիրինճի գըլթասը պասըրըպ նէշր օլունմագտա տըր։

Ֆիյ։ 25 զուբուշ։

---

## ԻԼԱՆ
# ՄԻՇՄԱԱՑԸ
### ՀԱՎԱՏԻՍ
### 1854

Պաղէթա վարագալարը զէմանէնին պիր վուգուսիթ սէֆթէրի մագամընտա օլտուղունան, հիյնի հաձէթտէ միւրաձասիթ օլունմագ իւզրէ, նէզտիմիզտէ գաան պիր սէնէլիք նուսխասարը, մախսուսճա ձիլտ օլունարագ սահթըսճագ տըր։

Բեահատ պաղը ֆիյ 35 զ.
Մուգավա պաղը ֆիյ 45 զ.
Տիկեր 1852–1853 սէնէսի Պէձմատը։
Բեահատ պաղը ֆիյ 20 զ.
Մուգավա պաղը ֆիյ 30 զ.
Իքի սէնէլիյինի պիրտէն ալանարտա։
Բեահատ պաղը ֆիյ 50 զ.
Մուգավա պաղը ֆիյ 70 զ.

---

## ԳԱՄՊԻՏՕ ՖԻՏՑԱԹԼԷՐԻ ԳԱՑԻՄԷ ԻԼԷ
### ՄԱԱ ԸՍԲՕՆԹՕ
### 9 · ՄԱՐՏ 1855 ·

| | Զուբուշ |
|---|---|
| Լենարա օթուզ պիր կիւն վասէ | |
| Քէզալիք · 3 այ վասէ | 144—143½ |
| Փարիս | 228 |
| Մարսիլիա | 228--227 |
| Ամստրատամ | |
| Վիէննա | 458 |
| Թրիէսթէ | 456 |
| Լիվորնօ | 190 |
| Հէնովա | |
| Յաէասս | |

## ՄԷՍՔԻԻԷՔԵԱԹ ՖԻՏՑԱԹԼԷՐԻ ԳԱՑԻՄԷ ԻԼԷ
### 12 · ՄԱՐՏ 1855 ·

| | Զուբուշ |
|---|---|
| Մէձիտիէ վիրա ատէտ | 130½--130⅝ |
| » 20 լիք կիւմիւշ | 25¾ |
| Ամստուտիէ 20 լիք ալթընը | 26 |
| Ամթդ ատալ | 25¾ |
| Մահմուտիէ | 110 |
| Հէոխա ալալ | 23½ |
| Մարսը վիրատը | 144 |
| Ինկիլիզ վիրատը | 142½--142¾ |
| Ֆրանսըզ 20 ֆրանգլըգ | 113½—113¾ |
| » 5 » կիւմիւշ | 28¼ |
| Բուսիա իմբէրատ ալթընը | 115½--116 |
| » գարասվանդ | 22¾ |
| Հէմբէ ասվրան ալթընէ | 199 |
| » գրիմից չարգը | 67⅝ |
| » գաւշու բիալ | 30 |
| Սպանիա ասպանի ալթընաա | 470 |
| » ալիսկիսի բիալ | 32½--33 |
| Խաբրիէ տրմ | 55 |
| Սթամբոլ բուպլիէ · Ճ բուսմ » | 50 |
| Մաձար օլանակ 0/0 108 » | 66 |
| Եալաղ » » » | 68 |
| Պէշլիք եարըմբեգ 0/0 ում | 19--19½ |

## ԷՄԹԱԱՑԻ ԵՃՆԷՊԻՑԷ
### ՄԱՐՏ 12 ·

| | Զուբուշ |
|---|---|
| ՔԻԼԼԻ ՀԻԷՔԻՐ | |
| Ինկիլիզ բրիմ 6=10 լիպրա գնթը | 340--345 |
| Լիվերբուլ 10 » » | 325 |
| Օլանտա ատպրա 6-10 » » | 340--345 |
| Ամվերսա 8 » » | 320--330 |
| Ֆրանսըզ միւշէմմանը 10 » » | 308--310 |
| Ինկիլիզ թօզ » | 269--270 |
| Օլանտա էքսթրա » » | 269—270 |
| » պիրինճի » » | 265 -266 |
| » իքինճի » » | 262--265 |
| » իւչիւնճիւ » » | 258--260 |
| Ֆրանսըզ » | 258 |
| ՏԻՄԻՐ | |
| Ինկիլիզ չէշիտ լամա ատօրթ քէօշէ եավվազ » | 92- 93 |
| Ինկիլիզ եարմա » | 93--95 |
| » սամ չէշիտ իլէ » | 155--160 |
| » չէմպէր » ֆէնտա էր » | 140--145 |
| Մօսկով լամա » | 145--150 |
| ԳԱԼԱՑ | |
| Գարա գուշ թամամ » | 995--1000 |
| Լէղէք » » | » |
| Գաւշ » » | » |
| ԳՈՒՐՀՈՒՆ | |
| Ինկիլիզ » | |
| Ֆրանսըզ » | » » |
| ՉԻԼԻԲ | |
| Պիր սըֆըր 0 » | 170--175 |
| Իքի » 00 » | |
| ՍՈՒՉՈՒՄ | |
| Մարսիլիա չէշիտ » | 230--235 |
| Ինկիլիզ » 40 օգկասը պիր » | » » |
| Մօր պագամ » | 56--60 |
| Սանթամարթա » » | 115--150 |
| Ճաձը գրպրզ » | 50--55 |
| Շապ ինկիլիզ » | 80—85 |
| Կէօղ թաշը » օգկա | |
| ԳԱՀՎԷ | |
| Գարօ ֆինօ 0/0 » | 940--950 |
| Իքինճի » » | 890--900 |
| Իւչիւնճիւ » » | 840--850 |
| ՉԻՎԻՏ | |
| Ինկիլիզ » | 114 -124 |
| Մասրա » | |
| Գրբմըզ » | 60--62 |
| Պիպէր Լենարա Մարսիլիա » | 8½ |
| ՆԸՀԱՏԸՐ | |
| Ինկիլիզ | 8¼ |

| | |
|---|---|
| Մըրը ռէֆոռա էօգ » | |
| Թէքնէքէ Հնդան չիֆթ ատնարգ | 445- 450 |
| Ամերիգա բամ 1070 սրմ 1 կալօն | 19--20 |
| Ինկիլիզ » | 22- 22½ |

## ԷՄԹԱԱՑԻ ՏԱԽԻԼԻՑԷ
### ՄԱՐՏ 12 ·

| | |
|---|---|
| Թիֆթիք սէրէմ օգկա | 8--10 |
| Ֆիլիկ էնգարբէ » | 31--31½ |
| Ճէհրի » | 7½--8 |
| Պալ մամա » | 23--24 |
| Մաղը սիահ » | 11½--12 |
| » ապպագ » | |
| Քիթրէ եաբրագ » | |
| » սարը » | |
| » Ֆիտէ ռէֆոռա էօգ » | |
| Ապպուբ ատէմ » » | |
| Աֆիոն » | 325—235 |
| Սուսամ » | 3 |
| Խամ փամուգ Իզմիր » | |
| » հաբրէլ Մըսը » | |
| Սըզըր կէտիա » | |
| Տօն եապը Անատօլու » | |
| Մահմուտիէ Անատօլու » | 210—325 |
| » Հալէպ » | |
| Քէօք պոյա » գնթը | |
| Փալամուտ գօրուգ » | |
| » այըգլանմըշ » | |
| Եաբագ Ռումելի » | 270—280 |
| » Անատօլու » | 260—265 |
| » Հայգանմըշ » օգկա | 12—13 |
| Զիմշիր ապալա ռէֆոռա էօգ » | |
| » Անատօլու » » | |
| Թավշան սէրիսի 0/0 ատէտի | |
| ՀԱՄՈՒՐ (ԻՓԷԿ) | |
| Պուրսա սէլէ Թէֆէ 610 սրմ | |
| Տէմիրճէ » » | |
| Պիլէճիկ էթրաֆը » | |
| Կէմէ » » | |
| Իմնիր գըրա » | |
| Սմիռնա գրասա » | |
| Ատա բազարը | |
| Ուզուն գալա բազար քէօյ | |
| Թրաբօլա Ռումելի » օգկա | |
| Էսքիշէհ » | |
| Տիմէթօգա » | |
| Ֆիլիպէ » | |
| Կէբանմէ » | |
| Շաքէօյիւ » | |
| Ամէմ եէլբապէ » | |

## ՀԱՄԱՐԻՏ ԳԻՆԵՐԸ
### ՄԱՐՏ 12 ·

| | |
|---|---|
| Թանզան սէրթ քիլէ | |
| Ապոֆ » » | |
| Գրբրմ » » | |
| Օտէսսա » » | |
| Իսմայիլ » » | |
| Գալաց » » | |
| Ռումելի Պուլբգ » | 42—44 |
| Ռումելի Պուրգաղ » | 45—48 |
| » 2 » » | |
| » 3 » » | |
| Իպրայիլ 1 » » | |
| » 2 » » | |
| Ռումելի Պուրիգաղ գըղըճա » | 42—44 |
| Ռումելի Պուլբգ » | 38--40 |
| » 2 » » | 36 |
| » 3 » » | |
| Օտէսսա » » | |
| Սամսոն սէրթ » | 53—55 |
| Սամսոն գըղըճա » | 45—48 |
| Գալաս գօգօրզ (մըրը պուղտայ) » | |
| Ռումելի սամանը մալ ուֆագ տանէ » | 25--26 |
| Աբոխա Գրբրբզ » | 22--23 |
| » ռումելի վէ Իսկէնտէրիսէ » | 19--20 |
| Զամտար » | |
| Ռումելի քէթէն թոխումա » | |
| Անատօլու » | |

Պալատէ զիքր օլունան սէրթ վէ գըղըճա պուդ տայլարտան 400·000 քիլէ մէվճուտ պուլունուբ։

---

## ՄԷՃՄՈՒԱՑԸ ՀԱՎԱՏԻՍ
### ՄԷՄՈՒՐԼԱՐԸՆԸՆ ԻՍՄ ՎԷ ՄԱՀԱԼԼԷՐ

ԱՍԻԹԱՆԷ · Պէօյուք Եէնի խանտա · Թիւլկէնտճեան Յակոբ աղա։
ԻԶՄԻՐ · Սիմոնեան Յովհաննէս աղա · Սահաթճը։
ՊՐՈՒՍԱ · Կէմիճեան Նշան աղա։
ԷՏԻՐՆԷ · Պուռսալը Յովսէփ աղա։
ԱՏԱՆԱ · Բալամուտ օղլու Յակոբ աղա։
ՊԻԼԷՃԻԿ · Տէրգաս իթ օղլու Պէտրոս աղա։
ԳԱՑԻՍԻՐԻԷ · Խոսրով Պէյ Պէյէրեան։
ԷՆԳԱՐԷ · Սինէօր ճիւվանի Լէօնարտի։
ԷԿԻՆ · Թարագճեան Յովսէփ աղա։
ԿԷՅԼԻ · Երամեան Սարգիս աղա։
ՄԱՐԱՇ · Զօրպաճը օղլու Հաճի Տէվլէթ աղա։

ՄՈՒՍԼԻՄԻ ԱԶԱԷԹԱ
ՅՈՎՍԷՓ ՎԱՐԴԱՆԵԱՆ

Ց. ՄՈՒՀԷՆՏԻՍԵԱՆԸՆ ԹԱՊԱՆԷՍԻՆՏԷ